

Ջ Ե Կ Ո Ւ Ց Ո Ւ Մ

Հանդիսիս փոխարեն մեզի ուղղորդած զանազան Ամսաթերթից եւ այլ ջրջանաւոր հրատարակութեանց միտ մասն ընդռնած ենք ընդհանրաթեւամբ, որոնց անտարակոյս կը յաջորդեն մնացեալ աւիաւաւորք: — Առանձինն ընդհանրաւոր յիշատակութեան սյուսնի կը համարենք մեր խմբագրութեան յարգոյ պաշտօնակցոց պատրաստակունութիւնն, որով ալ Հանդիսին իրենց համահրութեան ցոյցը տարով առ հատարակ տարածման նպատամատոյց կ'ըլլան:

ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆ ԱՄՍՕՐԵԱՅ ՀԱՆԴԻՍԻ

- Առ Հ. Ա. Տ. ի Վեներսի: — Ընդունեցանք հետզհետեւ առարկած մատեններն: Ի սրտեւ ընդհանրաթիւն համակրական եւ խրախուսական բանիցդ:
- Առ Յ. Վ. յԵՋՄԻԱԾԻՄ: — “Արարատ”, ամսաթերթին միայն Յնր. 31 թիւն ընդռնած ենք, խի Հանդիսին, 2^ր եւ 3^ր թուերն առ Զեզ յուղարկած: Վերստին կը յուղարկենք այս թուոյս հետ:
- Առ Կ. Բ. Ն. ի ՓԱՐԻՉ: — Կը յայտնենք մեր ընդհանրաթիւնն ի փոխարեն քաջադիտութեանցդ:
- Առ Ս. Կ. Ս. ի ԼՈՍՏՈՆ, եւ առ Փ. Գ. ի ՆԻՆԻ ԵՄԲԳ: — Կը խնդրենք ծանօթացրնել:

ՆՈՐԱՏԻՊ ՄԱՏԵԱՆԻ

Մ. ԷՄԴԻՆ.

ԲՈՎԱՆԻ ԽՈՐԵՆԱՅԻ ԵՒ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՊ

Ռուսներէնից Թարգմանեց Խաչատուր Յովհաննիսեանց.
Թիֆլիզ, Տպարան Յովն. Մարտիրոսեանցի, 1887: Գինն Է 50 կոպ.:

Այս գիտնական գործոյս ըովանդակութիւնը կը յայտնէ ըազմահմուտ հեղինակին նետուեալ խօսքը. “Մենք կոտնենք, որ վիպասանական երգերի եւ ոչ ուրիշ բանի վերայ է նատատկած Հայկազեանց հարստութեան ամբողջ պատմութիւնը: Մենք այս միտքը ակններու կղարճենք եւ կապացուցանենք, որ բոլոր նախնական Հայոց Պատմութիւնը Խորենացոյ մօտ հիմնոված է ազգային վէպերի վերայ ու միշտ ըազմակիւ վիպասանական արտադրութեանց: Այն ժամանակ Մար Աբաղը իւր երեսելի քաղդէական մատենով Ատրեստանեաց դիւանից միանգամայն յետ կմնայ.,” (Էջ 7:)

Տետրակին ծաւալն է 71 երես, տպագրութիւնը մարտը:

ԹՈՒՄԱՅԻ Վ. ԱՐԺՐԱՐԻՆԻՈՑ ԳԱՏՄԱԻԹԻՒՆ ՏՆՆՆ ԱՐԺՐԱՐԻՆԵԱՑ

ի յոյս հաս ը. Պատկանեաւ,

ի Ս. Պետերբուրգ, ի տարւոյն ի. Ն. Սիդորտովի, 1887:

Թուլմայի Արժրունայ Պատմութեան՝ որ 1852ին ի Կ. Պոլիս տպուած էր առաջին անգամ, նոր տպագրութիւնն է ուրիշ նազոյն ձեռագրի մը վրայէն, ըսողացեալ 326 երեսէ. ընտիր տպագրութիւն: Ունի եւ Յատուկ անուանց յանկ:

DE L'ÊTRE ou DU POSITIF DE L'ÊTRE

qui est l'objet de la science positive.

De l'unité des lettres ou principe de la voix et de son harmonie absolue, qui contient l'objet des sciences logique, musique et mathématique.

Par le Docteur S. Tavitian, Paris, 1887. Prix 3 Francs.

ՏՊ. Ստեփան Էֆ. Դաւիթեան, իւր այս 64 երես երկասիրութեան մէջ կը ջանայ ցուցնել լեզուաց ներդաշնակութիւնն եւ հայերէն տառերուն ունեցած դիրքն ուրիշ լեզուաց մէջ: Բովանդակ գործը պիտի ունենայ ասոր պէս չորս տետր ալ: Եռսանք որ յաջորդ տետրակաց միջոցով աւելի պայծառ գաղափար կը ստանանք մեծարդ Հեղինակին մտաց վրայ, մանաւանդ եթէ ինամ՝ տարուի հայերէն մասին տպագրական վրիպակաց:

ԲԱՌԱԳԻՐԻՔ

Գ Ե Ր Մ Ա Ն Ե Ր Է Ն - Հ Ա Տ Ե Ր Է Ն

ՅԵՏԻ ՀԻՆԿՆՈՐԴ

Գիւն 2 ֆր., 75 սանդիմ:

Վիեննայ, Մշակութւնը ՏՊԱՐԱՆ. 1887.

„ԱՂԲԻԻՐ“

Գ Ե Ր Մ Ա Ն Ե Ր Է Ն - Հ Ա Տ Ե Ր Է Ն

(ԵՐԵՎԱՆԻ ԵՒ ԳԱՏՄԱԻԹԻՒՆԻ ՀԱՐԱՐ)

ՀԻՆԿՆՈՐԴ ՏՈՐԻ

(Տարւոյն լսյս է տնտեսւմ 12 Համար, 3—4 տպագրական թերթից իւրաքանչիւր Համար):

Ներկայ 1887 թուականից „Աղբիւր“ կը հրատարակուի եղն ուղղութիւնով՝ անամենատաքէն քան հայոց տարիները, ցիրքն աւելի մեծացած, փոխանակ 2—3 թերթի՝ 3—4 թերթ. եւ ծնողների բաժինը կը հրատարակուի՝ տարին երեք անգամի փոխանակ, աւին ամիս առանձին տետրակներով:

Պրեմիաները կը լինին մեր թարգմանչաց՝ պրոք ՄԱՀԱՆԵՆ եւ ՄԵՐՐՈՎԱՆԵՆ միծաղիւր (62 տամիս) երկարութիւնով եւ 45 անգամի լայնութիւնով) վիմագրութեամբ պատկերները: Այդ պրեմիաներն առդէն պատրաստ են եւ բաժանուրը գրառողն անյապաղ կը ստանայ թիֆլիզում՝ իմբագրատարմը, իսկ օտարազգացեալներին կուղարկուեն բաժանորդագիւն տոմարաց յետոյ իսկոյն:

„Աղբիւրի“, տարեկան բաժանորդագիւն 5 դուքի է. կէս տարւումը՝ 3 դուքի. առանձին Համարները 50 կոպէկ:

Հասցեն՝ ТИФЛИСЬ, РЕДАКЦИЯ „АГБЮРЪ“, Tiflis (Caucase) Rédaction du journal „AGBUR“.

Խմբագիր-հրատարակիչ՝ ՏԻԳՐԱՆ ՆԱԶԱՐԵԱՆԻ:

ՀԱՆԴԻՍ ԱՄՍՈՐԵԱՅ

ԿԸ ՎԱՃԱՌԷ ԵՒ ԲԱԺԱՆՈՐԴ ԿԸ ԳՐԷ

Կ. ՊՈՒԻՍ,	Վանատուռն Մխարանոթեանն:
„ „	Սուսնոս Եսկոբ Աղա:
ԶՄԻՒԻՆԻՍ,	Վանատուռն Մխարանոթեանն:
ԿԱՐԻՆ,	Տ. Սերովբէ վ. Զոռնեան:
ՏՐԱՊԻԶՈՆ,	Հ. Համագաղս վ. Զամանեան:
ՊՐՈՒՍԱ,	Անտոն Էֆ. Թօթեան:
ՏՓՂԻՍ,	Գրաւիաճառ Պր. Զաքարէ Գրիգորեանց:
ՊԱԹՈՒՄ,	Առաքել Էֆ. Սարոսխանեան:
ԱՂԵԶՍԱՆԴՐՈՍ,	Տ. Ղեկունգ Զհ. Փափագեան:

Վ Ի Ե Ն Ե Ա. Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն.